

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ 52

Հ. Յ. Թորոսեան. - Կորիւն եւ իր դործը 145  
 Հ. Նսայի Գոուզեան. - Փլորենտիոյ տիեզերական ժողովը . . . . . 153  
 Յովհ. Արքեպս. Նազիեան. - Երանելի Տէր Կոմիտաս քահանայի եւ նահատակի մարմնոյն հարցը . . . . . 164

Գ Ր Ա Կ Ա Ն

Հ. Ղ. Ալիշան. - Քաջակորով Մուշեղը 2  
 Զիրաւի ճակատամարտին մէջ թրդ. Հ. Վ. Յ. 170  
 Հ. Ա. Բ. - Աննշմար ծաղիկներ . . . . . 171

ՕՐՈՒԱՆ ԳՐԲԵՐ - ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

Հ. Երիա փէշիկեան. - «Ղեւտական գրքի շրջայ մը՝ կորսուած իր յոյն բնագրին մէջ եւ մեզի հասած հայերէն թարգմանութիւնը... եւն.» Ուս. Արմոյ Մանուկ . . . . . 173

Հրաչ Քաջարեան. - «Ուլասիս» տարեգիրքը զեղարուեստի եւ գիտութեան. տպ. Կ. Պ. 1939 176

ՆՇԵԱՐՆԵՐ ՄԵՐ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ

Գանիէլ Վարուժան. - Վան Արթեւեւտի արձանին (Քրանսերէն). . . . . 171

Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Բժ. Իգնատիոս Գիւլիւսեան. - Թոքախոր եւ արդի պայքարը անոր դէմ . . . . . 181

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳ

Ամսվերջի հանդէսներ Միլիթարեան Վարժարաններուն մէջ

Խմբ. - Մուրատ-Ռաֆայէլեան - Վենետիկ 184  
 Հ. Մ. Ճանաչեան. - Մուրատեան վարժարան - Սեւր (Փարիզ) . . . . . 188  
 Հալեպցի. - Միլիթարեան վարժարան Հալեպ . . . . . 192

ACADEMIE ARMENIENNE - PHILOLOGIE P.

P. J. Torossian. - Koriun et son oeuvre . 145  
 P. Isäie Krouzian. - Le concile œcuménique de Florence . . . . . 153  
 Mgr. Jean Nazlian. - La question des reliques du bienheureux Gomidas, prêtre martyr . 164

LITTERATURE

P. L. Alichan. - Le vaillant Mouchegh dans la bataille de Dzirave (trad. par P. V. H.) 170  
 P. A. K. - Fleurs inaperçues . . . . . 171

LIVRES DU JOUR - RECENSIONS

P. E. Paitchikian. - «Di una vetusta catena sul Levitico, perduta in greco e conservata in armeno, della sua stretta relazione col commentario di Procopio di Gaza, e dei tre codici di S. Lazzaro, che la contengono» (Almo Zanolli) . . . . . 173  
 Hrutch Katcharentz. - «Oasis» almanach de beaux arts et de science . . . . . 176

DES BRIBES DE NOS IMMORTELS

Daniel Varoujan. - A la statue de Van Artévelde . . . . . 171

SCIENCE

Doct. Ignace Kiuciukian. - La phtisie et le combat contre elle . . . . . 181

ECHOS ARMENIENS


Fêtes de fin d'année dans les Collèges des PP. Mékhitharistes

Réd. - Au Collège «Moorat-Raphaël» de Venise . . . . . 184  
 P. M. Djanachian. - Au Collège «Moorat» de Sèvres (Paris) . . . . . 188  
 Alepin. - Au Collège Mékhithariste d'Alep 192

ԿԱՐՆԻՈՐ ԱԶԳ

Կը խնդրենք մեր ազնիւ բաժանորդներէն որ բարեհաճին փութով կարգադրել խմբագրութեան հետ իրենց հին ու նոր հաշիւները:

ԽՄԲ.



Բ Ա Ջ Մ Ա Վ Է Պ

Հ Ա Ն Դ Ի Ս Ա Ր Ա Ն

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՑԱԿԱՆ

ՅՈՒՆԻՍ - ՅՈՒԼԻՍ ԹԻՒ 6-7

ՀԱՏ. ԴԷ ՌԵՉԸ-ՌԵՉԸ

ՎԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

ԿՈՐԻՒՆ ԵՒ ԻՐ ԳՈՐԾԸ

(ՇԱՐ. ՏԵՍ «ԲԱՋՄԱՎԷՊ» 1939, էջ 100)

Մեր հինգերորդ դարու առաջին կիսուն, երբ Հայաստան՝ ծաղկած ու բարգաւաճ զրահանօրէն՝ կը թուէր իր բարձրագոյն փառքին դադարի հասնիլ, շնորհիւ մեր երկու Ս. Հարց հսկայ ճիգերուն, անդին՝ քաղաքական կնճռոտ բարդութեանց հետեւանքով՝ այնպիսի ողբալի ու ծանր դէպքեր տեղի ունեցան, որոնց արձագանքը տակաւին՝ իր 1500 տարիներ վերջը՝ կը ցնցէ ու կը խոցէ մեր հոգիները: Եւ կը ցնցէ ու կը խոցէ մեր հոգիները: Եւ այդ դէպքերը Կորիւնէն չէ՛ որ գիտենք, ուսկից չէր պահանջուեր՝ որ ողբերու յուզիչ ու տխուր շեշտով քանի մը տողերու մէջ պատկերացնէր մեր թշուառ հայրենիքին խղճալի վիճակը, իր արքունի դահն ու թաղը կորսնցուցած, ինչպէս նաեւ մեր այրի մնացած եկեղեցիներ՝ իր սիրելի Հորմէն զրկուած: Ո՛չ. Կորիւն տող մ'անգամ չի նուիրեր այդ երկու սրտամոլիկ անցքերուն. Փարսեցիներ ու իտալացիներ են՝ որ հասուցեր են մեզի այդ յուզիչ տեսարանին մտայլ պատկերը: Դիտելի է դարձեալ, որ Կորեան զրութիւնը չի գոհացներ լրիւ մեր սրտին օրինաւոր պահանջը, որով պիտի փափաղէինք զիտնալ ո՛չ միայն Մաշթոց վարդապետին Վարքն ու դործերը, անոր հոգւոյն ու մտքին զերագանց ձիրքերը, այլ նաեւ անոր սրտին խոր տպաւորութիւնները եւ յուզումները՝ հայ ազգին կրած կրօնական ու քաղաքական յաջող կամ ձախող անցքերուն առթիւ: Մաշթոց՝ լոկ ո՛ր եւ է Վարդապետ մը չէր, իր բարձր առաքելութեան միայն նուիրուած, որ անհոգ ու անփոյթ ըլլար իր ազգին ու հայրենիքին կրածներուն, ու անգոյժ անոնց սպաննացող վտանգներուն: Ան՝ ճշմարիտ հայր մ'էր ազգին, աջակից մը ու սրտակից մը մեր հոգեւոր Պետին, խորհրդատու մը մեր թագաւորներուն, նախանձայոյց վրէժխնդիր մը՝ ո՛չ միայն մեր հաւատքին սրբութեան ու բարձրութեան, այլ ո՛չ նուազ նաեւ մեր հայրենիքին փառքին ու ազատութեան, որով անոր ազամանդիկ սիրաւ՝ առանց ընկճուելու կամ թուլանալու երբեք՝ կ'ազդուէր անհունօրէն ո՛ր եւ է ուրախալի կամ ազետալի դէպքերէ: Եւ այս բոլորը ի զո՛ւր է փնտռել

Կորեան գրքին մէջ, զանցառութիւն մը՝ որ ներելի պիտի ըլլար թերեւս ո՛ր եւ է հեղինակի մը, բայց իրեն ո՛չ, քանի որ այնքան հաւատարիմ, խղճամիտ, ամէն բանի դիտակ, ակնանտես ու իր անդուզական Վարդապետը պաշտելու աստիճան սիրող աշակերտ մ'էր: Անժխտելի է, որ Կորեան այս թանկագին գործը դարբերու շրջանին զանազան կորուստներու եւ յապաւումներու ենթարկուած է, առանց որու կարելի չէ՛ ըմբռնել ու բացատրել ինչ ինչ երեւոյթներ: Ի՞նչպէս բացատրել, օրինակի համար, որ մինչ զանց չ'ընեն յիշատակելի դրացի ու շրջակայ ազգերուն — Վրաց, Աղուանից, Գարդմանից — իշխաններուն եւ եպիսկոպոսներուն գործերը, ու նոյն իսկ ներքին աննշան ու երկրորդական դէպքեր ու դէմքեր, որոնք ո՛ր եւ է կապ մը չունին իր նիւթին հետ, — ինչպէս է՝ Վասակին զլուսն անցնիլը Սիւնեաց իշխանութեան ու այնքան չափազանցօրէն դրուատիք շոյլելը անոր, — անդին՝ բնաւ դոյզն յիշատակութիւն մ'անգամ չ'ընեն այնքան ծանր աղետալի դէպքերու, որոնք հիմնովին վերուվար ըրին ազգերնիս ու հայրենիքնիս, ինչպէս է՝ մեր Արշակունի թագաւորութեան սպառսպուռ քանդումը, որ պատմական ամենամեծ նշանակութիւն ունի եւ սոսկալի հարուած մ'եղաւ հայ ազգին, կորսնցնելով իր իբր 400 տարիներու հօր ու պանծալի թագաւորութիւնն ու ազատութիւնը, որով ընկճուեցաւ վերջի վերջոյ պարսիկ ու յետոյ արաբական քանդիչ լուծին տակ՝ աւելի քան չորսհարիւր յիսուն տարի (429-885): Ի՞նչպէս մեկնել ու արդարացնել Կորեան այդպիսի զանցառութիւն մը: Կարելի՞ է միթէ՞ գոհանալ, ինչպէս կ'ընեն ոմանք առարկելով՝ թէ Կորիւն Վրացի էր ազգով, ու իր միակ նպատակն ըլլալով Մաշթոց վարդապետին վարքը գրել, հարկ տեսած չէ, յիշատակել զուտ ազգային քաղաքական խնդիր մը: Եւ միթէ՞ վրացիները՝ համար էր՝ որ կը գրէր իր պատմութիւնը եւ ո՛չ Հայերուն. եւ որոնք էին որ յանձնեցին իրեն այդ գրութիւնը, եթէ ո՛չ հայ ազգին հոգեւոր

Պետը եւ անոր հայրենասէր ընկերակիցները, որոնց սրտին ամենամեծ մահացու հարուածն եղաւ այդ ստրկութիւնը, եւ որուն ամենէն աւելի աղետալի հետեւանքները իրենք էին որ կրեցին: Կրնայի՞ն անոնք անտարբեր մնալ Կորեան այդպիսի աննեղելի զանցառութեան մը հանդէպ: Անհասկնալի է՝ թէ այդպիսի աղետարշ պատահար մը բոլորովին անյիշատակ անցած ըլլայ Կորեան գրչէն, առանց ո՛ր եւ է հարեւանցի ակնարկ մ'իսկ ընելու հակիրճ տողերու մէջ:

Նոյնը կարելի է ըսել նաեւ Ս. Սահակայ կաթողիկոսական իշխանութենէն զրկուելուն, ու Սուրբակի, Բրքիչոյի եւ Շմուէլի նման ստորին ու լիտի երէցներուն հայրապետական դահին վրայ բազմելու մասին, որոնք ի վերջոյ կրեցան՝ փշրեցան այն բարձր ու նուիրական հեղինակութեան բեռին տակ, ի պատիժ իրենց ժպիրհ փառամոլութեան: Ի՞նչ աւելի մահացու հարուած Ս. Սահակայ ու Ս. Մաշթոցի սըրտերուն, քան տեսնել այդպիսիներուն բազմիլը Ս. Լուսաւորչի եւ անոր յաջորդներուն աթոռին վրայ: Կորեան բոլորովին լուսթիւնը եւ ո՛չ մէկ բողոքի ձայն մը բարձրացնելը անոր դէմ, մեծադոյն անտարբերութիւնն եւ անզգայութիւնը պիտի ըլլար՝ եղեռ մը չըսելու համար՝ իր երկու պաշտելի Հայրերուն ու Դաստիարակներուն յիշատակին հանդէպ, զոր կարելի չէ՛ ուրիշ կերպով արդարացնել, բայց միայն ենթադրելով՝ թէ Ս. Սահակայ դահազրկութիւնը լուի պատահական ու առժամեայ արկած մ'եղաւ, քանի որ ան 429 թուականէն մինչեւ իր մահը (438) վարեց ու պահեց անընդհատ իր հայրապետական պաշտօնն ու իրաւունքները, թղթակցելով յոյն ու ասորի պատրիարքներու եւ եպիսկոպոսներու հետ եկեղեցական խնդիրներու մասին, մաքառելով ազանդաւորներուն դէմ խօսքով ու գրով, հսկելով տիրաբար իր հօտին բարեկարգութեան վրայ, աշակերտներ ուղարկելով Եգիպտոս, Բիւզանդիոն եւ այլուր, գրական ու մերթ նոյն իսկ քաղաքական ասպարէ-



զին վրայ անխոնջ ու հսկայ գործունէութիւն մը ցոյց տալով: Ասոնց նման կը պակսին Կորեան գրքին մէջ ուրիշ ինչ ինչ կարեւոր անցքեր ու դէպքեր, այն քաղաքական փոթորիկաց շրջանին պատահած, որոնք պիտի կրնային մեծապէս շահեկան ըլլալ յետիններուս, աւելի լոյս մը սփռելով այն ժամանակներու հայ պատմութեան քանի մը տարտամ ու մռայլ էջերուն վրայ:

Բայց կարելի՞ է միթէ՞ վայրկեան մ'իսկ դեղեւիլ ու մտածել՝ թէ Կորիւն զանց ըրած ըլլայ յիշել իր գլուխէն մէջ այդ տխուր դէպքերն ու անցքերը, մանաւանդ Արշակունի պետութեան բարձումը ու Ս. Սահակայ զրկումը իր հայրապետական աթոռէն, որոնք համակ ցաւով ու սուգով պատեցին բոլոր ազգն ու հայրենիքը: Անտարակոյս է, թէ ան լացով ու կոծով արձանագրած էր զանոնք իր ոսկեայ մատենին մէջ, զոր տեսեր ու կարդացեր է Փարպեցին ու խորապէս զգածուած աւանդեր է մեզի իր պատմութեան մէջ: Սակայն թէ ե՞րբ, որո՞նք ձեռքով, ի՞նչ պարագաներու բերմամբ յապաւուած են Կորեան գրքէն բարձր բան մ'ըսել: Եւ ի՞նչ զարմանք, երբ կը տեսնենք որ Կորեան գիրքը գրեթէ կիսով չափ համառօտուած, բազմաթիւ պատմական դէպքեր, ամբողջ հատուածներ ու էջեր դուրս թողուած, ո՞նք ու շատերու թողուած վերիվայր եղած, հասեր է արդարեւ վերիվայր եղած, հասեր է արդարեւ արդարեւ Փոքր կամ Հաւառոս կորիւն անունով, ու ասկէ իբր 85 տարի առաջ մէջ(1), ու յետոյ ընդարձակ Կորեան հետապարտուած(2), հայազգի եւ օտար հայազէտ բանասէրներէ ընդունուած իբր իսկապէս բուն գրութիւն Կորեան, իսկ անդին՝ հարազատ ընդարձակ Կորիւնը իբր «երկարաբան եւ հետեւակ գրութիւն» որակուած է(3): Դժուարին ու կնճոտ խնդիր մը, զոր մինչեւ ցարդ կարելի եղած չէ՛ լուծել հիմնապէս: Ցաւալի է ըսել, որ աւելի քան մեր ո՛ր եւ է պատմիչ, Կորեան գրութիւնն է՝ որ այդպիսի յապաւումներու

բու եւ խանդարումներու ենթարկուեր է, հակառակ որ մեր գրականութեան մէջ առաջին պատմիչը եղած է: Հոս անցողակի ուրիշ քանի մը դիտողութիւններ եւ ուղղումներ պիտի ընեմ թուականներու, անուններու, օտար բառերու, որոնք մեր գրչադիրներուն մէջ սպրդած են կամ խեղաթիւրուած՝ օրինակողներուն անուշադրութեամբ:

Հայ տառերուն զիւտի պատմութեան մէջ՝ թուականի թեթեւ վրիպակ մը կայ, որուն համեմատ մեր գրերու զիւտի ժամանակն ալ կը տարուբերի 404-407 տարիներուն մէջ: Կորեան համեմատ, Դանիէլ ասորոյն ազգական Հարէլ երէցը՝ Հայաստան կը գրէ Հայ տառերը կամ գրութիւնը «ի հինգերորդ ամի թագաւորութեան Վոսաճապհոյ»(4), զոր երկու տարի փորձելով եւ ո՛ր եւ է յաջողութիւն չգտնելով, այս անգամ նոյն իսկ Մաշթոց վարդապետ անձամբ Ասորիք կ'երթայ, դարձեալ «ի հինգերորդ ամի Վոսաճապհոյ արքայի»(5), որ բնականաբար ուղղելի է «յեօթներորդ ամի»: Եւ վերջապէս, հայ տառերու զիւտէն վերջը, Մաշթոց վարդապետ յաղթանակով Հայաստան կը դառնայ «ի վեցերորդ ամին Վոսաճապհոյ արքային»(6) որ ուղղելի է «յոթերորդ ամին»: Այս հաշուով, հայ գրերուն զիւտը եղած կ'ըլլայ 406-407 տարին, եւ ո՛չ 404, ինչպէս կը պնդեն Մ. Ֆնտզլեան եւ ուրիշներ, անգրագոնալով նոյն իսկ գրքին մէջ սպրդած վրիպակը:

Այդպիսի վրիպակ մը կայ նաեւ գրքին վերջարանին ազուցուած հատուածին մէջ, ուր նշանակուած են նոյն շրջանին պարսիկ թագաւորներուն դահակալութեան տարիները: Հոն, Վոսաճ Դ Կրմանի թագաւորութեան վեց տարի նշանակուած են, «թագաւորեալ Կրմանայ Պարսից արքայի

(1) Սոփերք. ԺԱ. Վենետիկ. 1854:  
 (2) Կորիւն, Պատմութիւն Սրբոյն Մեսրոպայ վարդապետի. Վենետիկ. 1894:  
 (3) Կորիւն. Ցառաջարան. Վենետիկ. 1894:  
 (4) Կորիւն. էջ 17:  
 (5) Կորիւն. էջ 18:  
 (6) Կորիւն. էջ 20:

ամս վեց»<sup>(7)</sup>, մինչ որոշ է՝ որ ան տարր տարի թագաւորած է (389-399)<sup>(8)</sup>, եւ դո-  
 ճացուցիչ ու համողիչ է՝ Պ. Ֆնտղլեանին  
 տուած մեկնութիւնը այդ մասին<sup>(9)</sup>: Ինծի  
 կ'երեւի թէ՛ այդ յիշեալ հատուածիկը  
 Կորեան գրչին արդիւնք է՝ քանի որ ան  
 Մաշթոց վարդապետին կեանքին ու գոր-  
 ծունէութեան կարեւոր թուականները յի-  
 շած ու ճշգրտ է քիչ թէ շատ, ինչպէս  
 գրոց դիւտին, Բիւզանդիոն երթալուն, ա-  
 նոր մահուան, եւն: Եւ արդէն յայտնի է,  
 թէ պատմիչը կ'աւարտէ իր գրութիւնը հե-  
 տեւեալ խօսքերով, «յօրինակ քաջալերիչ  
 հոգեւոր ծննդոց իւրեանց, եւ որք նոքօք  
 աշակերտելոց յազգս ազգաց», որուն կը  
 կցուի վայելչօրէն, «եւ Քրիստոսի մար-  
 դասիրին փառք յաւիտեանս. ամէն»<sup>(10)</sup>.  
 որով բոլորովին աւելորդ ու անյարմար  
 է հող այդ միջանկեալ հատուածը, հա-  
 ւանօրէն օտար գրչի մը յաւելուած:

Երբ Կորեան՝ Մաշթոց վարդապետին  
 բազմաթիւ աշակերտներով Երեսիա եր-  
 թալը կը պատմէ, հայ գրերու դիւտին  
 առթիւ, իր տեղոյն եպիսկոպոս կը նշա-  
 նակէ նշանաւոր Բարուլասը<sup>(11)</sup>, որ հա-  
 զիւ 413ին եպիսկոպոս ընտրուեցաւ, յա-  
 ջորդելով Դիօգիւնէսի (410-413): Մինչդեռ  
 իրապէս, մեր տառերու դիւտին ժամա-  
 նակ Երեսիոյ եպիսկոպոս էր Պակիրգա կամ  
 Պակուրգա (Paguida), որ 410ին սկիզբնե-  
 րը՝ հոչակաւոր Մարութայի նախագա-  
 հութեամբ՝ Սելեւկիա դումարուած սիւն-  
 հոգին մասնակցող ասորի եպիսկոպոսնե-  
 րուն մէջ յիշատակուած է իբր վիճակաւոր  
 կամ թեմական Երեսիոյ<sup>(12)</sup>:

418-419 թուականներուն, բորբորոս  
 (Տգւմայիսի) կոչուած գարչիւ ազանդա-  
 ւորները, վտարուելով Բիւզանդիոնէն ու  
 յոյն կայսրութեան սահմաններէն, խու-  
 ժեցին Ասորիք՝ ուր գտան դիմացնին կո-  
 րովի ու աշալուրջ Բարուլաս եպիսկոպոսը  
 Երեսիոյ, ու Հայաստան՝ Ս. Մահակ հայ-  
 րապետը, խիստ ու անաչառ Մաշթոց վար-  
 դապետը, - որուն արդէն յանձնարարուած  
 էր Բիւզանդիոնի կայսրէն ու պատրիար-  
 քէն, - որոնք անխնայ հարուածեցին ու

դուրս վտարեցին զանոնք: Այդ նողկալի  
 ազանդը, որ երկու դարերէ ի վեր գոյու-  
 թիւն ունէր եւ որուն դէմ գրած էին Տեր-  
 տուղիանոս ու Ս. Եպիփան, վրիպակով  
 Կորեան գրքին մէջ բարբարոս կամ բար-  
 բարիանոս անունով նշանակուած է<sup>(13)</sup>:  
 Պ. Ֆնտղլեան, որ սաստիկ բծախնդիր ու  
 նախանձայոյզ է սրբապրելու մեր հրատա-  
 րակութեանց մէջ սպրդած ո՛ր եւ է թեթեւ  
 վրիպակ մ'իսկ, հոս ընդհակառակն կը  
 պաշտպանէ սխալ բարբարոսը ու կը դա-  
 տապարտէ ուղիղ բորբորոսը<sup>(14)</sup>:

Մէկ երկու էջեր կամ հատուածներ տե-  
 դափոխուած կ'երեւին, որով պատմու-  
 թեան բնական կարգը խանդարուած է:  
 Այսպէս, հայ գրերուն դիւտին վերջը, երբ  
 Մաշթոց վարդապետ ու Մահակ կաթողի-  
 կոս, Վոսաճապուհ արքային, եպիսկո-  
 պոսներուն եւ իշխաններուն հետ, իրարու  
 կը հանդիպին Ռահ գետին ափունքը, ուր  
 «զցանկալի ողջոյնն միմեանց տուեալ...  
 բարբառօք ցնծութեան եւ երգօք հոգեւո-  
 րօք...ի քաղաքն դառնային»<sup>(15)</sup>, յան-  
 կարծ պատմիչը կէս թողլով այդ հանդէս-  
 ներուն նկարագիրը, կը յարէ անմիջապէս  
 «յայնժամ վաղվազակի հրաման առեալ ի  
 թագաւորէն՝ սկիզբն առնելոյ զիստժա-  
 դուս կողմանս Մարաց»<sup>(16)</sup>, եւն, կը թո-  
 դու Հայաստանը ու Մարաց կողմերը կ'եր-  
 թայ առաքելութեան: Հազիւ աւարտած  
 այդ հատուածը, կը շարունակէ հեղինակը  
 իր նախորդ նկարագիրը, «յայնժամ ժամա-  
 նակի, երանելի եւ ցանկալի աշխարհս Հա-  
 յոց՝ անպայման սքանչելի լինէր»<sup>(17)</sup>: Այդ  
 միջանկեալ հատուածը՝ Մարաց կողմե-

(7) Կորեան. էջ 48:  
 (8) Նէօլէքէ. Պատմ. Սասանեան տէրութեան.  
 էջ 94. Վաղարշապատ. 1896:  
 (9) Կորեան. Վարք Մաշթոցի. էջ 76-77. Մեկ-  
 նողկան. Երուսաղէմ. 1930:  
 (10) Կորեան. էջ 48:  
 (11) Կորեան. էջ 18:  
 (12) J. Labourt. «Le Christianisme dans L'em-  
 pire perse». էջ 93. Paris. 1904:  
 (13) Կորեան. էջ 29:  
 (14) Կորեան. էջ 38. բառագիտութիւն. Երու-  
 սաղէմ. 1930:  
 (15) Կորեան. էջ 21. Վենետիկ. 1894:  
 (16) Կորեան. էջ 21. Վենետիկ. 1894:  
 (17) Կորեան. էջ 22:

րուն առաքելութեան՝ պէտք է տանիլ յէջ  
 24-25, ուր կը պատմուին Մաշթոց վար-  
 դապետին առաքելութիւնները «ի սիւրուս  
 հեթանոսաց եւ ի բարբարոսական կող-  
 մանս»<sup>(18)</sup>:

Նոյն դէպքը կը կրկնուի նաեւ, երբ Մաշ-  
 թոց վարդապետ դառնալով Բիւզանդիո-  
 նէն, կանգ կ'առնէ Յունահայ բաժնին մէջ՝  
 ներկայանալու Անատոլիս սպայապետին  
 «հանդերձ սակերօք կայսեր», որուն հրա-  
 մանով հարիւրաւոր հայ մանուկներ կը  
 հաւաքուին, որոնց կը սկսի ուսուցանել  
 հայ տառերն ու լեզուն: Հո՞ւ ալ կէս կը  
 թողու Կորեան այդ շատ կաշուոր գործը,  
 ու մէջ կը բերէ Մաշթոց վարդապետին  
 կողմէր բորբորոս ազանդաւորներուն  
 դէմ<sup>(19)</sup>, առաքելական ու գրական գործե-  
 րով պարապելը, Բենիամին անունով աղ-  
 ուան երէցի մը գալը եւ անոր խնդրանքով  
 Աղուանից նշանագրեր յօրինելը, եւն: Այս  
 բոլորը, ըստ ընդհանուր կարծեաց բանա-  
 սէրներուն, Հայաստանի մէջ տեղի ունե-  
 ցած են, որով պէտք է տանիլ այդ ամբողջ  
 հատուածը յէջ 30, Մաշթոց վարդապետին  
 Հայաստան դառնալը նկարագրող հատ-  
 ուածէն վերջը:

Կորեան գրքին այն էջերուն մէջ, ուր կը  
 պատմուի Մաշթոց վարդապետին երթը  
 դէպ ի Բիւզանդիոն, երկու դիտելի կէտեր  
 կան. մին՝ յոյն կայսրութեան արեւելեան  
 սպայապետին անունը, որ մեր հրատարա-  
 կութեան մէջ Անատոլիս է, ինչպէս ունի  
 նաեւ Խորենացին<sup>(20)</sup>, ու երկրորդը՝ «յա-  
 նարևոյն դիմոսական» բացատրութիւնը,  
 որ հոն անհասկնալի կը մնայ: Գալով ա-  
 ռաջինին՝ պէտք է ըսենք որ, Կորեան գր-  
 քութեան ձեռագիրներուն մէջէն դուրս  
 թողուած է Անատոլիսը, եւ պահուած է  
 միայն Անտիոլիս անունը: Պ. Ֆնտղլեան,  
 իր հրատարակած «ուղղեալ եւ լուսարա-  
 նեալ» Կորեան գրքին մէջ, ուղիղ համա-  
 րելով Անտիոլիսը, որ սպայապետին իշխա-  
 նանիստ Անտիոք քաղաքն է, - այդ անունը  
 կու տայ յոյն սպայապետին, որ բացար-  
 ձակապէս սխալ է<sup>(21)</sup>: Իսկ մեր հրատա-  
 րակութեան մէջ (1894ին) դուրս հանուած

է Անտիոլիս, եւ անոր տեղ դրուած է Անա-  
 տոլիս, որ ուղիղ պատմական անունն է  
 յոյն սպայապետին, ինչպէս կը հաստատեն  
 դաղղիացի ասորագէտ J. Labourt<sup>(22)</sup> պատ-  
 միչը եւ Հ. Ն. Ակինեան<sup>(23)</sup>: Հետեւաբար  
 Կորեան այդ պարբերութիւնը ուղղելի է  
 հետեւեալ կերպով. «(Մաշթոց վարդա-  
 պետ) յեպիսկոպոսաց աշխարհին եւ յիշ-  
 խանաց եւ ի դաւառականացն պատուեալ՝  
 մանաւանդ ի սպայապետէն աշխարհին, որ  
 անուանեալ կոչէր Անատոլիս, (ի քաղա-  
 քին) Անտիոք (ուր ընդունուեցաւ հանդի-  
 սապէս), ի մուտ ճանապարհին»<sup>(24)</sup>, ուս-  
 կից պիտի մեկնէր դէպ ի Բիւզանդիոն:

Գալով երկրորդ կէտին, երբ Մաշթոց  
 վարդապետ մեկնելով Անտիոքէն կը հաս-  
 նի Մելիտինէ, հոն քաղաքին եպիսկոպո-  
 սին յանձնելով աշակերտներուն բազմու-  
 թիւնը եւ անոնց գլուխ դնելով Ղեւոնդէո-  
 սը, կ'առնէ իրեն հետ Գինթ եպիսկոպոսը  
 ու քանի մը աշակերտներ, կը մեկնի դէպ  
 ի Բիւզանդիոն, հասած ըլլալով արդէն  
 արքունի հրովարտակը. հոս է՝ որ կը զնէ  
 Կորեան «ելեալ յանարևոյն դիմոսական»  
 կնճոտ բացատրութիւնը, զոր շատ բա-  
 նասէրներ յոգնեցուցեր են մտքերնին մեկ-  
 նելու համար եւ որոշ եզրակացութեան մը  
 չեն հասած. մինչ Պ. Ֆնտղլեան շատ պարզ  
 ու դիւրիմաց կը գտնէ այդ երկու յունա-  
 կան բառերը, ու կը հասկնայ տկար, ուս-  
 միկ, ստորին ժողովուրդ<sup>(25)</sup>: Բայց ո՛վ  
 կամ որո՞նք էին այդ ուսմիկ, ստորին ժո-  
 ղովուրդը կամ անձերը, որոնցմէ հրաժա-  
 րելով կը մեկնի Բիւզանդիոն: Արդեօք Մե-  
 լիտինէ քաղաքին եպիսկոպոսը թէ իշխա-  
 նաւորնե՞րը, որոնք եկած էին ուղարկելու

(18) Կորեան. էջ 24-25:  
 (19) Կորեան. էջ 29:  
 (20) Պատմ. Հայոց Գ. էջ 532, 537, 538. Վե-  
 նետիկ. 1881:  
 (21) Կորեան. էջ 35. բառագիտութիւն. 521  
 սող. Երուսաղէմ. 1930:  
 (22) Le Christianisme dans l'empire perse. էջ  
 117. Paris. 1904:  
 (23) Յուլարձան Աստուածաշունչի թարգմա-  
 նութեան. էջ 218. Երուսաղէմ. 1938:  
 (24) Կորեան. էջ 27. Վենետիկ. 1894:  
 (25) Կորեան. էջ 31. Բառագիտութիւն, եւն. 532  
 սող. Երուսաղէմ. 1930:

զինքը, կամ թէ իր աշակերտները, որոնց գլուխ դրաւ Ղեւոնդէոսը «այր հաւատարիմ եւ ճշմարտապաշտ»: Մինչ հոս, ըստ իս, բոլորովին հակառակ իմաստն է. «դիմոսական», յոյն *δύμοσιος* անականը, կը նշանակէ, «ժողովրդական», «հասարակաց», մերթ նաեւ «արքունի», ըստ պարագային. իսկ «անարևոյն» կամ «յանարևոյն»՝ յոյն *ἀναρρηγία* բառն է՝ քիչ մը խանդարուած, որ կը նշանակէ «բարոզ», «հրովարտակ» կամ «հրաման», քանի որ թէնդոս Բ կամ փոքր կայսերէն արքունի հրովարտակ կամ հրաման հասած էր, որ Մաշթոց վարդապետ պատուով ու չքով Բիւզանդիոն ուղարկուէր իր աշակերտներով: Եւ իրօք, Փոքր Կորինն ու Խորենացին այդպէս հասկցեր են Կորեան այդ բացատրութիւնը, եւ այնպէս ալ աւանդեր են մեզի<sup>(26)</sup>, որով կ'արդարանայ թերեւս չափով մը իմ յանդուզն արխափոյ ըրած ենթադրութիւնս:

Դարձեալ, լեզուական տեսակէտով, յաճախ անտեսուած են քերականական կանոնները, հոլովներուն դերերը շրջուած, տէրբայիները ստէպ փոփոխուած, անհամար զեղչումներ բայերու եւ բառերու, որոնց օրինակներ գրեթէ ամէն էջի վրայ կը գտնուին, որով շատ անգամ իմաստը թերի կը մնայ ու անհասկնալի: Ես հոս պարզապէս մէկ երկու օրինակ կ'ուզեմ բերել:

Վոսմշապուհ թագաւորը երբ կը պատմէ, թէ Դանիէլ ասորւոյն քով հայ գրեր կան եղեր, հետեւեալ բառերով կ'արտայայտէ, «որոյ յանկարծ ուրեմն նշանադրըս արխաբետաց հայերէն լեզուի»<sup>(27)</sup>. Հոս, յայտնի է, կը պակտի բայը, որով տարտամ ու անկատար կը մնայ նախադասութիւնը:

Մաշթոց վարդապետն Սիւնեաց աշխարհին մէջ առաքելութիւնը պատմելով՝ կ'ըսէ. «Մինչեւ ի նոցունց իսկ ի վայրենեացն՝ եպիսկոպոս տեսուչս եկեղեցւոյն Սիւնեաց կարգել, որոյ անունն կոչէր Անանիաս»<sup>(28)</sup>. Հոս յոգնակի են եպիսկոպոս, տեսուչս, եւ յետոյ կ'աւելցնէ «որոյ

անունն կոչէր Անանիաս»: Ուղղելի է այդ նախադասութիւնը. «եպիսկոպոս՝ տեսուչս... կարգել, որոց (առաջնոյն) անունն կոչէր Անանիաս»: Նոյնպէս պատմելով Մաշթոց վարդապետին առաքելութիւնը Վրաց աշխարհին մէջ՝ կ'ըսէ. «Եւ հոգեւոր սիրոյն եռանդեամբ՝ զաղտ եւ զժանդ շարաւահոտ դիւացն եւ զնոտիազործ պաշտամանն ի բաց՝ այնչափ անջատեալ ի հայրենեաց իւրեանց՝ եւ այնչափ ցուցանել»<sup>(29)</sup>: Կը պակտի հոս նմանապէս ի բաց բառին լրացուցիչ բայը, որ ըլլալու է հաւանօրէն քերեալ, ինչպէս կը գնէ Պ. Ֆնտղեան:

Ասոնց նման ուրիշ խնդրական կամ ուղղելի կէտեր կան, որոնց վրայ չեմ ուզեր ծանրանալ, քանի որ Պ. Ֆնտղեան՝ իր հրատարակած Կորեան Ներածութեան մէջ ընդարձակօրէն խօսած է անոնց մասին, ինչպէս են, — «Կայենականք»<sup>(30)</sup> բառը, որ համազօր է «կայք թագաւորացն» կամ «թագաւորական տեղիք» բացատրութեան, — «առ ոտս տանն Գողթան»<sup>(31)</sup>, զոր կ'ուղղէ Պ. Ֆնտղեան «առ ոտստանն Գողթան»<sup>(32)</sup>, որ քերականօրէն ուղիղ չ'երեւիր ինծի: Կորեան այդ հատուածը ամբողջ չապէս Ազաթանդեղոսի մէջ ազուցուած է, ուր «առ ոտս տանն» բացատրութիւնը՝ Ռոտմտակի<sup>(33)</sup> փոխուած է՝ իբր յատուկ անուն: Այս եւ նման քերականական կամ գրչական վրիպակներ, տարբերակներ, զեղչումներ, յապաւումներ հատուածներու, են, եթէ մոռտ գտած չըլլային Կորեան գրքին մէջ, կամ օրինակողներուն անուշադրութեամբ կա՛մ ուրիշ ո՛ր եւ է պատահական պարագաներու հետեւանքով, վստահ եմ որ ան՝ թէ՛ քանակով եւ թէ՛ ներքին արժէքով՝ շատ աւելի բարձր ու պատկասելի դիրք մը պիտի գրաւէր

(26) Փոքր Կորին. էջ 27. Վենետիկ. 1894: Խորենացի. Պատմ. Հայոց. էջ 533. Վենետիկ. 1881:  
 (27) Կորին. էջ 17:  
 (28) Կորին. էջ 24:  
 (29) Կորին. էջ 26:  
 (30) Կորին. էջ 24. Վենետիկ. 1894:  
 (31) Կորին. էջ 24. Վենետիկ. 1894:  
 (32) Կորին. էջ 28. Երուսաղէմ. 1930:  
 (33) Ազաթանդեղոս. էջ 626. Վենետիկ. 1862:

մեր գրականութեան մէջ: Այսու հանդերձ, մեր ոսկեգարեան պատմիչը՝ սքանչելի Կորինն՝ ո՛չ մէկ բան կորսնցուցեր է իր մեծութենէն, ու կը մնայ միշտ՝ իր կորովի լեզուով, իր կենդանի ոճով, իր խորունկ մտածութիւններով՝ մեր մեծագոյն հեղինակներէն մէջ: Ան իր միակ ուշն եւ ուրուշը կեդրոնացուցած իր անմահ դաստիարակին վրայ, հիացած անոր սրբութեան, առաքելական ու դրական բեղուն գործունէութեան վրայ, կը թուի երկրորդական կարեւորութիւն մը տուած ըլլալ միւս բոլոր անցքերուն ու դէպքերուն:

Յօդուածս վերջացնելէն սրաջ, կ'ուզեմ հոս անգամ մ'ալ հակիրճ անդրելով ներկայացնել Մաշթոց վարդապետին պատկերը, զոր այնքան պայծառ ու կենդանի գոյներով գծեր է Կորինն՝ իր սիրելի աշակերտը, պատկեր մը՝ որ տասնհինգ դարեր վերջը տակաւին կ'ափշեցնէ մարդս: Եւ յիշուի, ի՛նչ չնաշխարհիկ՝ ի՛նչ դերմարդկային տիպար մը, որ ուրիշ բան չէ՝ բայց մշտատեւ ժայթքում մը, յարաճուն փթթում մը կեանքի ու գործունէութեան, առանց բոպէ մ'իսկ դադարի, այնպէս որ մարդուս միտքն ու երեւակայութիւնն անկարող կ'ըլլան հետեւելու անոր շարժումներուն: Հաւանօրէն՝ Մամիկոնեան ազնւական տոհմէն սերած, մանուկ հասակէն՝ ուշիմ, եռանդուն, փութալի, «Վարժեալ հելլենական դպրութեամբ»<sup>(34)</sup>, — հաղիւ պատանի՝ հմուտ քարտուղար եւ արքունի դիւանապետ<sup>(35)</sup>, — երիտասարդ տարիքին՝ «ցանկալի՝ զինուորական արուեստին՝ իւրոց զօրականաց»<sup>(36)</sup>, սուրին՝ միացուցած խաչը, քերականին՝ աւետարանը, «ուշ դնէր փութով ընթերցումնոց աստուածեղէն գրոցն»<sup>(37)</sup>: Մինչ մէկ կողմէն «հարգէն կանէր զիշխանացն սպասաւորութիւն», միւս կողմէն «մերկանալով զիշխանակիր ցանկութիւնս, եւ առեալ զխաչն պարծանաց... ի խաչակիր դունդն Քրիստոսի խառնէր»<sup>(38)</sup>: Ի՛նչ կենդանի գոյներով պատկերացում անոր աներեւակայելի ճշգրտութեանց, որ անքուն, անսուաղ, չարչարող կեանք, կը գերազանցէ քան բոլոր ճշգրտողները թերալի: Անոր բոց եւ հուր հոգին, — իր հետ քայցնելով անպատն ու ճղնարանը, — կը մղէ՝ կը տանի զինքը դէպ ի սորեր ու ձորեր, դէպ ի լեռներ ու ամայութիւններ, քարոզելու, կրթելու, ուսուցանելու իր ազգին զաւակները, — եւ հաւաքած շուրջը խումբ մը աշակերտներ, կ'երթայ Գողթան դաւառը, Սիւնեաց աշխարհը, սփռելու կրօնքին ու գիտութեան լոյսը: Եւ յետոյ, հայ տառերու գէւտին հետամուտ՝ կը կտրէ, կ'անցնի վիճեր, դետեր ու սարեր, կ'երթայ՝ կու գայ Եգեսիա, Ամիդ, Սամոսատ, ամէն տեղ հիացում եւ խանդավառութիւն սփռելով բոլորն ալ դիւթելով իր սրբութեան ու գիտութեան փայլով ու համբաւով: Կը յաջողի վերջապէս, Աստուծով, իր այդ մեծ ձեռնարկին մէջ, եւ համայն Հայաստան՝ իր թագաւորով ու կաթողիկոսով՝ ծափաձայն ու խանդավառ կ'ընդունի իր մեծ վարդապետը, որ այն օրէն իսկ կը սկսի իր բեղմնաւոր գործունէութեան ու առաքելութեան շրջանը, ամէն տեղ վարժաբաններ կառուցանելով, հազարաւոր մանուկներ կրթելով, ուսուցանելով անոնց հայ նշանադրերն ու լեզուն: Սոյն յաջողութեանց համբաւը իրեն կը ձգէ ամենուն աչքն եւ ուշը, հրաւէրներ կը տեղան բոլոր դրացի աշխարհներէն՝ երթալու՝ հոն ալ ծաւալելու ուսման ու կրօնքին լոյսը, իրենց ալ յատուկ զիրեր տալու, դպրոցներ հիմնելու, կրթելու՝ ազնուացնելու անոնց «բարուց ձիւաղութիւն»<sup>(39)</sup> յղկելու՝ կանոնաւորելու անոնց «խոշորագոյն» ու «խեցրեկագոյն» լեզուները<sup>(40)</sup>, բարեկարգելու զիրենք՝ եպիսկոպոսական թեմեր, վանքեր ու եկեղեցիներ հիմնելով: Եւ ո՛ւր չ'երթար ան, ո՛ւր չ'ենք գտներ զինքը: Կ'երթայ մինչեւ Բիւզանդիոն, կայսեր ու պատրիարքին կը ներ-

(34) Կորին. էջ 13:  
 (35) Կորին. էջ 14:  
 (36) Կորին. էջ 14:  
 (37) Կորին. էջ 14:  
 (38) Կորին. էջ 14:  
 (39) Կորին. էջ 21:  
 (40) Կորին. էջ 21:

